

## ԲԱՆԱԼԻ ԲՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԵԱՅ

ԲՈՐՅԱԿԱԾԻՆ ԿԱՄ ԱՆԿԵՐԴԱՆ ԿՈԶ.

Ի՞նչ է բորակածինը .

— Բորակածինը կամ անկենդանը կազ մի է անհոտ եւ անհամ, որ մթնոլորտին մէջ խիստ շատ կայ, եւ շատ բուսական եւ կենդանական նիւթոց կազմութեանը մէջ կմտնէ:

Բորակածնին գլխաւոր յատկութիւնները որո՞նք են .

— Ա. Ամենեւին չվառիր .

Բ. Մինակ եղած ատենը ոչ շնչառութեան կժառայէ եւ ոչ կիզման .

Գ. Մթնոլորտի օդոյն գրեթէ իինգ մասին չորսը բոնած է:

Խնջո՞ւ համար բորակածին եւ անկենդան ըսուեր է այս կազը .

— Վասն զի թթուածնին իետ մէկտեղ բորակային թթու կկազմէ, այն ալ փոթասի իետ խառնուելով՝ փոթասի բորակը կկազմէ որ սովորաբար բորակ ըսուածն է: Անկենդան ըսուելուն պատճառն ալ այս է որ կենդանեաց մայ կպատճառէ: Օրինակի համար, թէ որ այս կազով լեցուն ամանի մը մէջ թուզուն մը դնես, մէկ վայրկեան չդիմանար՝ կիսդուի:

Բորակածինն ո՞վ գտաւ .

— Ռըթըքիորտ անունով անգիտացի բնագէտը 1772 թուականին :

Բորակածին կազ հանելու համար՝ չըով լեցուն ամանի մը բերանը լայն խից մը դիր սունկէ, անոր վրայ ալ յախճապակէ պղտիկ տիփիկ մը. այն տիփիկն մէջ կտոր մը փոսփոր խոթէ, բռնկցուը, ու շուշ մը տիփիկն վրայ ապակիէ անօթ մը անցուը որ եզերքը ջրին մէջ ընկըմի: Քիչ ատենէն անօթոյն մէջի օդոյն թթուածինը փոսփորին իետ խառնուելով կիատնի, եւ միայն բորակածինը կմնայ:

ՄԹՆՈԼՈՐՏԻՆ ԿԱԶՄՈՒԹԻՒՆ .

Մթնոլորտին օդը ի՞նչ տարերքէ բայլադրուած է.

— Մթնոլորտին գլխաւոր տարերքն են թթուածին ու բորակածին. օդոյն իինգ մասին մէկը թթուածին է, չորսը բորակածին :

Քովերնիս եղած օդը ինչո՞ւ չեմք տեսներ .

— Վասն զի սաստիկ թափանցիկ է, այսինքն արեւուն բոլոր ջառագայթներն ալ կանցնին մէշ, չէն: առանց ամենեւին խափանուելու :

Օդը անգո՞յն է թէ ոչ .

— Օդը թափանցիկ է, բայց անգոյն չէ. երբոք շատը մէկտեղ տեսնուի՝ կապոյտ գոյն մը կունենայ. բայց մեր քովի օդը անգոյն կկարծուի, վասն զի ուրիշ առարկաներուն սաստիկ գոյնը չթողուը որ իրենը տեսնեմք :

Խնչէ՞ն կիմացուի օդոյն գոյն ունենալը .

— Թէ որ օդը բոլորովին անգոյն լինէր, երկինքը սեւ ու մութ գմբեթի մը պէս պիտի երեւնար :

Խնչէ՞ն է որ երբեմն երկինքը մութ կապոյտ կերեւի .

— Վասն զի Ա. այնպիսի ատեն մթնոլորտին մէշ ամպ չինիր՝ որ անոր գոյնը գոցէ.

Բ. Երկինքը ամպ չեղած ատեն՝ օդին շուաբ մէկտեղ կտեսնուի :

Խնչէ՞ն է որ օդը աւելի կապոյտ կերեւի ամառ ատեն, մանաւանդ տաք երկիրներ .

— Վասն զի Ա. շոգի շատ չչինիր որ ամպ ձեւանայ, ուստի մթնոլորտին շատ օդը մէկտեղ կտեսնուի .

Բ. Շոգիացմամբ շատ մը ջրային գոլորշի կըտարածուի օդոյն մէջ. այն գոլորշիով կապոյտ գոյնը աւելի կսաստկանայ.

Նոյնպէս ծովուն ալ խոր տեղուանքը մութ կապոյտ կերեւին, իսկ քիչ մը ջուրը անգոյն :

Թդը ի՞նչ ազդեցութիւն ունի լրւսոյ վրայ .  
— Որչափ որ օդը խիտ լինի՝ այնչափ աւելի լոյ-  
սը կբեկտի :

## Ա. ԾՈՒԽ.

Ի՞նչ է բնածուխը .

— Բնածուխը պարզ եւ հաստատուն մարմին է  
անհոտ եւ անհամ' սովորաբար սեւ. կրակով  
կվառի, եւ հասարակ ածուխին գրեթէ բոլոր  
իսկութիւնը ինքն է :

Բնածուխը բնութեան մէջ զուտ կգտնուի՞  
թէ ոչ,

— Այո, բնածուխին զուտն ու բիւրեղացեալը  
ադամանդն է :

Ադամանդը ո՞ւր կգտնուի .

— Հին ժայռերու եւ քարերու կործանմամբը  
ձեւացած ողողական երկիրներու, եւ ջրերէն  
քշուած ու ձորերը եւ դաշտերը դիզուած քարի  
կտորներուն մէջ :

Ի՞նչ է գետնածուխը, որ հանդային ածուխ  
ալ կըսուի,

— Գոյացութիւն մը որ շատը մէկտել կգտնուի  
իողուն մէջ, եւ գլխաւոր մասունքն են բնածուխ  
եւ ձիւթ ;

Լուսաւորութեան կազը գետնածուխէն կը-  
հանուի :

Քոքը ի՞նչ է .

— Այրած գետնածուխ է, որով մէջի ձիւթը  
ելած կլինի :

Ինչո՞ւ համար քարերն ալ գետնածուխի պէս  
չեն վառիր .

— Վասն զի Ա, անոնց մէջ ոչ բնածուխ կայ  
եւ ոչ ջրածին .

Բ. Քարերուն տարերքը արդէն թթուածնի  
հետ բաղադրուած են, ուստի չեն կրնար նո-  
րէն նոյն կազին հետ բաղադրուիլ որ վառին :

Փայտի ածուխն ի՞նչ է .

— Փայտը երբոր այնչափ այրես որ մէջի բո-  
լոր կազերն ու թռչական նիւթերը ելեն՝ ա-  
ծուխ կդառնայ :

Ինչէ՞ն է որ փայտի ածուխն եւ կամ քոքին  
կրակին տաքութիւնը աւելի սաստիկ է քան թէ  
փայտի կամ գետնածուխի կրակինը .

— Վասն զի փայտի ածուխն ու քոքը գրեթէ  
զուտ բնածուխէ կազմուած են, իսկ փայտին ու  
գետնածուխին մէջ ուրիշ շատ նիւթեր ալ կան :

Փայտի ածուխն ու քոքը այս աղէկութիւնս  
ալ ունին որ ծուխ չեն հաներ :

Զոր փայտի ածուխին ու քոքին չեռուցիչ  
զուտ բնածուխն է 7,050. հասարակ գետնածուխինը  
5,930. օդոյն մէջ չորցած փայտինը 2,945 :

Թէ որ ծակոտկէն ածուխը փոշի ընես, կար-  
միր գինիի մէջ դնես, ու ամանը թօթվես, գի-  
նին ինչո՞ւ համար իր գոյնը կկորսընցընէ .

— Վասն զի բնածուխը գինոյն մէջ եղած գու-  
նաւորիչ նիւթերուն հետ կմիանայ, ուստի գի-  
նին անգոյն կմնայ .

Այս կերպով գոյներնին կկորսընցընեն նաեւ  
ամենայն բուսոց հիւթերը :

Հոտիլ սկսած ծկներուն ու մսերուն գէշ հոտն  
ու համը ի՞նչ կերպով կրնայ վերցուիլ .

— Պէտք է անոնց չորս դին ածուխի փոշիով  
կամ վառ կրակով պատել, քանի մը վայրկեան  
եփել, ու յետոյ պաղ ջրով լուանալ. կտեսնես  
որ գէշ հոտերնին կերթայ ու կրնան ուտուիլ .

Թէ որ սաստիկ հոտած միսն ալ խաշես՝ ջրին  
մէջ ածուխ դնելով, հոտը կերթայ :

Ինչէ՞ն է որ ածուխը աւրուած մսին հոտը  
կտանի ,

— Վասն զի ծակոտկէն լինելովը՝ անոր մէջի  
հոտած կազերը ինքը կծըծէ :

Տաք ատեն ի՞նչպէս կրնայ պահուիլ միսն որ  
լիոտի .

— Վրան ծեծած փայտի ածուխ ծածկելով. ո-  
րով հեռու տեղ կտարուի ու երկար ատեն կը-  
դիմանայ առանց աւրուելու : Եփելն առաջ պաղ  
ջրով կլուանաս, փոշին վրայէն կերթայ :

Ցից մը որ գետինը պիտի զարնեն՝ ինչո՞ւ  
համար գետնէն քիչ մը վեր մնալու կտորը կը-  
խանձեն կամ ածուխ դարձընելու պէս կայրեն .

— Որպէս զի ցիցին գետնէն վեր եղած կտորը  
անձրեւէն ու գետնին երեսի խոնաւութենէն  
չփտտի :

ինչո՞ւ համար ոմանք ակռանին մաքրելու համար ածուխի փոշի կգործածեն.

— Վասն զի ածուխը փութեան դէմ լինելով՝ չմողուր որ մարդուս ակռաները փտտին, շնչին գէշ հոտը կտանի, եւ ակռաները ճերմակ կըպահէ:

Փայտի ածուխէ անցուած ջուրը ինչո՞ւ համար իւր հոտածութիւնն ու աղտեղութիւնը կըկորսեցնեն.

— Վասն զի բնածուխը ջրին գէշ հոտերն ու աղտերը կըծծէ;

Գարշահոտ ջրիորներուն եւ ուրիշ ստորերկեայ տելերուն հոտը ի՞նչ կերպով կրնայ տարուիլ.

— Երկու երեք անգամ անոնց մէջ շատ մը վառած ածուխ իշեցընելով ու մէկ երկու ժամ իոն ձգելով:

Ինչէ՞ն է որ ծանրահոտ ջուրը կտոր մը կարմրցուցած հացով՝ խմուելու չափ կանուշնայ.

— Վասն զի հացին խանձուած երեսը ջրին աղտերը կըծծէ, որով ջուրը կանուշնայ;

### ՏԵՇԵՍԱԿԱՆՔ.

**ՊԱՅՏԱՌՈՐՈՒԻԵՍ ԿՈՄ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹԻՒՆ**

**Ց Օ Գ Ո Ւ Տ Գ Ի Ւ Ղ Ա Կ Ա Ն Ա Յ Ց Ե Խ Ճ Ա Ն Ա Պ Ա Ր Հ Ո Ր Դ Ա Յ Ց Ա Յ Ց Ո Ւ Տ Ա Յ Ց .**

### ՅԱՌԱԶԱԲԱՆ,

Մարդս ամենաբարի Արարջէն նրաման ունենալով տիրել իշխել ծովու ձկներուն, երկնքի բոչուններուն, եւ երկրիս անասուններուն, միշտ ճարտարուրիւններ բանեցընելու ետենէ եղեք և կերպ կերպ անասուններ ընտանեցընելու, օրէ օր շատցընելու, եւ աղեկ դարմանով պահելու :

Այսպէսով ոմանք կերպակրոյ տեղ եւ ուրիշ պիտանաւոր քաներու կգործածէ, ոմանք կրբելով՝ զործի կրանեցընէ, աւելորդն ալ ծախսելով շան կընէ: Վասն զի ուր տեղաց կրնայինք մեզի այսչափ հագնելու բուրդ, եւ ուտելու կար, սեր, պանիր, եղ եւ միս ունենալ, երէ կովերու ոչխարներու խնամք ջտարուեր :

Ի՞նչպէս կարելի էր այսչափ երկիրներ մշակել, եւ հողի բերքը լեռան պէս դիմել, երէ եզներով զոմէշներով բանիւր չլինէր :

Ի՞նչպէս կարելի էր ցամաքի ճամբորդուրիւնիս դիրացընել, ապրանքները երկրէ երկիր տանիւ բերել, թէ որ կերպ կերպ կենդանիներ ձեռքերնիս ջգտնուեին նեծնալու, բռու վերցընելու, ու կառքի լծելու:

Ապա ուրեմն թէ որ այս կենդանիներուն բերքին եւ ծառայուրեանը կարօտ լինելով կապանեմք, անոնց ուտելիքին եւ դարմանին նոզ տանելին, եւ վնասակար բաներէ ու հիւանդուրենե զգուշացընելէն զատ՝ պէտք է որ ցաւ մը հանդիպի նէ մէկն պէտք երած դարմանը գտնեմք եւ ընեմք որ առողջանան, չմեռնին, եւ նորէն մեր զործին օգտակար լինին:

Այս պատճառաւ աշխարհիս մէջի օգտակար եւ պիտանի արհեստներուն մէկն ալ Պայտառուրեան արհեստը եղած է, որուն վարպետուրիւնը ոչ միայն կենդանի պահելն է, այլ եւ ցաւը ձանձնալ ու ղեղ ընել :

Ուրիշ ազգաց մէջ ոչ միայն վարպետ պայտառներ կան, այլ եւ շատ գրքեր ալ շինուած կան պայտառուրեան վրայ: Խոկ մեր ազգին մէջ իրաւ վարպետ պայտառներ տեսայ, եւ շատի համար ալ լսեցի, բայց այսպիսի հրատարակեալ զործ մը մեր մէջն ալ զգտնուիլը՝ ամօր մը սեպեցի ազգերնուս :

Փորձն ալ կվկայէ թէ ինչ տարբերուրիւն ունի՝ միայն վարպետի քով տիսնելով եւ բերնի բացատրուրեամբ սորվին ու զիրքը ձեռքք տեսնելն ու բացատրուրիւնն ալ մէկտեղ ունենալը: Աւստի այս զիրքս նախ անոնց հարկաւոր է որ այս արհեստը կրանեցընեն, թէ դիւրաւ սովորւու եւ թէ սովորածնին միտք պահելու համար: Երկրորդ՝ անոնց ալ կհարկաւորի, որոնք մէկն վարպետ չեն կրնար գտնել, եւ շատ քիչ այսպիսի զրքով մը կրնան օգուատեսնել :

Զանազան ճամբորդուրեանց ատենները, ճամբորդներու ալ հանդիպեցայ որ լեռան զլուխը կամ իշեաններու մէջ կանճրկեին կմնային, կամ ոչինչ զնով զրաստնին կծախէին, կամ թէ համեստ կառնէին՝ կենդանին կիսամեռ կձգէին:

Գեղացիներ ալ տեսայ, որոնք խեղճուրեան անիւն արցունք կրափէին կամ հիւանդ կամ մեռած կենդանիներունին